

ՏԱՐՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՃԷՐՔՃԵԱՆ

# ՄԱՇՏՈՑ

ԵՐԱՆԱՑՈՒՄ ՈՒ ՄՐԲԱԴԱՍՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՏԱՐՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՃԵՐԵՎԵԱՆ

## ՄԱՇՏՈՑ

ԵՐԱՆԱՑՈՒՄ Ու ՍՐԲԱԴԱՍՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Աշխատասիրութիւն

2005թ.

## Ի Գահակայութեան

Նորին Սուրբ Օծութիւն Տէք Տէք Գարեզին Բ Կաթողիկոսի

## Ամենայն Հայոց, Ի Սուրբ Էջմիածին

ՄԵԼԵՆԱՍՈՒԹԻԱՄՐ

## Տիար Յովհաննէս Զիլինկիրեանի

## Նախաբան

Բաղում նիւթեր ներկայացուեցան Եպիսկոպոսներուն, որոնք պէտք էին ընտրել մտաւորական աշխատանք մը, որ իրենց կը պատշաճի, որպէսդի եկեղեցին կարենար ունենալ դիրքորոշում մը, որ պիտի ըլլայ իր սեպհականը: Քաջութիւնը պէտք է ունենալ խոնարհարար ընդունելու, որ, ցարդ, մեր Մայր Սուրբ Եկեղեցին չունեցաւ ոչ կողմորոշում, ոչ ալ Քննարկում, և ուստի՝ վերջնական, մինչ դեռ որոշ նիւթեր, որոնք մեր առօրեան են՝ Ընկերացին ու Կրօնական: Մեր Եկեղեցին միշտ դեկափարուած է Հայրոյր կանոններով, անշուշտ, միշտ սնուծ Աւետարաններէն:

Բայց, մարդկային ընկերութիւնը արագօրէն կը փոխուի, նոյն ինքն իր էութեան մէջ, ամէն ինչ մեր չուրջ չուտով կը գարգանայ: Մեզի անհրաժեշտ է յառաջանալ բայ պատշաճի ժամանակի բարեշրջման՝ առանց անջատուելու «պրոտակապէն» պատմական արժեքներու՝ բխած Աստուածաշոնչէն, մեր Եկեղեցւոյ Հայրերու գործերէն՝ դարբնուած մեր Եկեղեցւոյ փորձառութեան մէջ, այսինքն՝ մեր ժողովուրդի:

Մեր Եկեղեցին ղեուս չէ ծանուցած պաշտօնապէս իր դիրքորոշումք, ոչ ալ՝ իր սահմանումք դիմաւոր կիտերու նկատմամբ՝ այժմեան ընկերային Հարցերուն: Հոռմէական կաթողիկէ Եկեղեցին իրն ունի: Իրաքանչյուր Եկեղեցական, մեր մօտ, ունի իր անհատական պատավխանները:

Բազմապիսի մտահոգութիւններէն մէկն է մեր երիտասարդ ու քաջարի Հայրապետին Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ՛ Եկեղեցին վերաբարձրակերպելու իր ջանքին մէջ, անոր տալու յատակ պատ-

կեր, Հաստատուած կանոնագրական հիմքերու վրայ՝ ամուր և արդիական: Եպիսկոպոսներու Հոյը միասնաբար ցոյց պէտք է տայ արթնութիւն ու Հաւաքական գործակցութիւն, որպէսպի Նորին Սրբութիւնը յաջողի իր ջանքերուն մէջ վերածադիլման:

Երկու տարի առաջ, ես որպէս նիւթ ընտրեցի՝ «Երանութիւն ու սրբադասում Սրբոց», զոր մեր եկեղեցին «լքած էր» ԺԴ դարձն ի վեր:

Անձի մը սրբադատումը միասնական որոշում մըն է, մարդուն ու Աստուծոյ միջև։ Առաջինը կը ստուգէ անձին սրբութիւնը, իսկ երկրորդը կը հաստատէ անոր ընդունմամբ։ Ահա թէ ինչու, որպէսզի Աստուծոյ Տունը հղօրանայ մարդկութեան մէջ, ան միշտ պէտք ունի անձերու՝ նման պատկերին իր Արարիչի։ Այս իսկ պահուն, Աստուած ու Մարդ կը բերկրին միասնաբար։

Եպիսկոպոսաց Հաւաքին, 2002թ. Հոկտեմբերին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, ինձի առիթ տրուեցաւ, երեք ժամուան նիստի մ'ընթացքին, Ներկայացնել 40 էջանոց աշխատանք մը: Բազում եպիսկոպոսներ զայն դրապէս քննադատեցին, և Նորին Սրբութիւն Վեհափառ Հայրապետը դիս քաջալերեց:

Ես խորհած էի, որ ասիկա կրնայ օգտակար ըլլալ՝ աւելցնել այս աշխատանքը սոյն երկասիրութեանն էջերուն մէջ, յուսա- լով տեսնել զայն, օր մը, իր վերջնական ձևին մէջ, ի գործ դնելու համար զայն՝ ի շահ Եկեղեցու վերածաղկումին:

## Ներածական

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին երբեք չէ ունեցած մշակուած օրէնք՝ ձեռնամուխ ըլլալու համար սրբադասման:

Հայրապետական ոչ մէկ կոնդակ, մեր զիտութեան սահմաններէն ներս, երբեք չէ ստորագրուած՝ Սուրբի մը սրբադասման համար: Նոյնիսկ Եկեղեցական ժողովներու մէջ՝ ոչ մէկ հետք կայ, որով սրբադասումը կրնար ձևաւորուիլ:

Ժողովրդային յարգանքը հանդէպ այսպիսի անձի կամ այսպիսի անհատի, նկատի առնուած անոր անձնուիրութիւնը, հաստատուած անձնագույթեան վրայ, եղած է սովորական գործընթացն անոր սրբադասման, ապա՝ ան արձանագրուած էր պաշտօնական օրացոյցին մէջ:

Կը գտնուին միատեղուած կենսագրութիւնները բոլոր նահատակներուն, վկաններուն կամ սուրբերուն «Յայսմաւուրք»-ի կամ «Վարք Սրբոց»-ի մէջ:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ պաշտօնական օրացոյցին մէջ, Ընդհանրական Եկեղեցւոյ քանի մը հարիւր սուրբեր մուտք գործած են, մինչև 451 թ.: Ապա, մինչև ԺԴ դար, բոլոր սրբադասուած Սուրբերն եղած են Հայածին:

Կան 105 հայածին սուրբեր. վերջիններն են եղած՝ Հովհաննէս Որոտնեցի, Գրիգոր ու Մովսէս Տաթևացի: Ինչպէս անոնք

սրբադասուած են, և Եկեղեցական ո՞ր կանոնի համաձայն, մենք կ'անդիտանանք զանոնք ամենկին:

## Քանի մը պատմական նշխարներ

Դ. դարուն, ըստ պատմիչ Փաւառոս Բիւղանողի, Վրթանէս Ա. Պարթև Հայոց Հայրապետը (333-341), կրտսեր որդին Ս. Գրիգոր Լուսաւորչի, սրբադասեց մարտիրոսներ՝ անոնց անունները յայտարարելով արարողութեան մ'ընթացքին. «Վրթանէս... ետ կանոն, յիշել զնոսա ի ժամ պատարագին, յորժամ զանուան սրբոցն կարգիցեն, և ապա զկնի նոցա զնոցայն»:

Անիկայ կը վերաբերէր «Վաչէանք» նահատակներուն, նահատակներ «վասն օրինացն աշխարհի, Եկեղեցւոյ և սուրբ արարքի» կամ «Նահատակք վասն Քրիստոսի»:

## Իմացութիւն սրբադասման

Անձ մը, կամ խումբ մը մարդոց, մահացած կրնար անցեալի մէջ սրբադասուիլ. այստեղ կը նշեմ սկզբնական աղրիւրը.

«Սուրբ օրէնքներուն համար ի շահ մարդոց և Եկեղեցիին»:

«Նահատակներ վասն Քրիստոսի» դարձան, որպէսզի աղօթատեղիներն ու սուրբ անօթները չիյնան անհաւատներու ձեռքը և որպէսզի մեր Սուրբ Հաւատքը չի սրբապղծուի. այլ, ընդհակառակը՝ անոնց ձօնուի իւրայատուկ օր մը տօնական, նշուած

իւրայատուկ Հանդիսութեամբ՝ պատշաճող անոնցմէ իւրաքանչիւրին:

«Հայրենիքի ու Քրիստոնէական Հաւատքի Համար» դարձաւ Վարդանանց խորհրդանիշը, ըստ Պատմիչ Փաւուտոս Բիւզանդի: ԺԲ դարուն, Ներսէս Շնորհալի Հայոց Հայրապետը ձօնեց բազում շարականներ՝ ի լիշտակ Վարդանանց և այդ սրբադասման օրը դարձաւ աղքային տօն:

«Վկաներ» ինչպէս Սահակ և Համազասպ Արծրունիք՝ դասուեցան Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբերու շարքին, քանզի անոնք նահատակուեցան՝ վկայելով իրենց Քրիստոնէական Հաւատքը և՝ իրենց Հաւատարմութիւնը Քրիստոսի՝ որպէս Որդին Կենդանի Աստուծոյ:

Ահաւասիկ պատմական Հակիրճ էջ մը, որ տեղի ունեցաւ 786 թ., Ս. Շննդեան ձրագալոյցի օրը: Հայաստանը կ'ապրէր Արարական իշխանութեան ներքեւ: Մուսսա Կուսակալը Հայաստան ուղարկեց իր ոստիկաններէն մէկը Խասմ անունով՝ վրէժ լուծելու Համար զինուորական պարտութեան մը՝ տասը տարիով Հին: Ան ձերբակալեց երեք զաւակները Հայոց Գագիկ Արծրունի Թագաւորին և զանոնք պահեց երեք ամիսներ զերութեան մէջ՝ ենթարկելով զանոնք ամէն տեսակի տանջանքներու:

Որպէսզի անոնք կարողանային փրկութիւն Ռստիկանապետը իրենց ստիպեց ընդունիլ Մահմետականութիւնը. ինչոր ըրաւ Մեհրութան՝ իր Հաւատքին մէջ տկարացած՝ այդ անտանելի տառապանքներէն: Բայց Սահակ և Համազասպ արխարար մերժեցին, և զլսահատուեցան: Հրկիվեցին զանոնք: Ապա, Հրա-

Հանգեցին տարտղնել աճիւնները, որպէսզի անոնց նշխարները չի դառնան յարգանքի առարկայ Հայատացելոց կողմէ: («Նոր վկաներ Հայոց» Հրաչ Աճառեան):

Ի դարուն (1965 թուի՞ն), Հայրապետական սրբատառ կոնդակ մը լոյս տեսաւ Ապրիլ 24-ը՝ օր Հայ Նահատակաց՝ «Յիշատակ թիւրաւոր նահատակաց մերոց»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրացոյցին մէջ՝ յիշատակուած է Մայիս 22-ը, ի յիշատակ Հետևեալի. «Յիշատակ աշխարհազօրաց և գօրավարացն Հայոց, որբ կատարեցան ի Հերոսամարտին Սարդարապատի 1918 ամի, փասն հաւատոյ և Հայրենեաց: Կատարի Հոգեհանգիստ յԵկեղեցիս Հայաստանեայց»: Ասիկայ մեղի ցոյց կուտայ, որ «աշխարհազօրք և գօրավարք» ղեուս չեն սրբադառնած, քանզի Հոգեհանգիստ կը կատարուի միայն մեղաւորաց Հոգիներուն Համար: Մինչ սուրբեր կը փոխադրուին «Ի մահուանէ ի կեանս», ըստ Աւետարանի:

### Առաքելական յաջորդականութիւն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական օրացոյցին մէջ կը գտնուի Կաթողիկոսներու անուանացանկը: Ապա, անունները երկու Առաքելոց Սուրբ Թաղէոսի և Սուրբ Բարթողոմէոսի: Ապա՝ 8 Հայրապետաց, դասաւորուած այրութենական կարգով: Անունը Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Հանգէս կու գայ ուրեմն թուանշաններով, ինչպէս թիւ 1 և իբրև Կաթողիկոս, հիմնադիր Հայատանեայց Առաքելական Եկեղեցւոյ: Այս իսկ թուանշա-

Նագրման վրայ է, որ ներկայի Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. դարձած է 132-րդ Հայրապետը Հայոց:

Առաքելական ուղիղ յաջորդականութեան մէջ, հիմքը մեր մարտիրոս Եկեղեցին՝ ստացած է «Առաքելահիմն» տիտղոսը, այսինքն՝ «Հիմնուած Առաքեալներու կողմէ»։ Պատմիչ Փ. Բիշովանդ և ասորական աղբիւրները կընդգծեն, որ Հայոց Հայրապետներու Աթոռը եղած է, ի սկզբանէ, Նստատեղին Թաղէսու Առաքեալի («Աղջապատում», էջ 24):

Երկու Առաքեալները՝ Թաղէսու (Մատթ. Ժ-3) և Բարթողոմէոս (կոչուած նաև Նաթանայէլ՝ Յովհ. Ա-47), երկուքն ալ ստացան տիտղոսը» Առաջին Լուսաւորիչը », ինչպէս Հոռմէական Եկեղեցին ընդունեց, որ երկու Առաքեալներ Պետրոս և Պօղոս կը քարոզեն նոյն ժամանակ և ճանչյուեցան իրրև Հիմնադիրք Պապական Սուրբ Աթոռին («Աղջապատում», էջ 28):

Բոլորս ալ միախորհուրդ կընդունինք, որ Ռուսաց Օրթոստոքս Եկեղեցին փորձեց պատուաղբկել մեր Եկեղեցին, որ կուզէր մնալ որպէս Առաքելական ու (ինքնապուլս) Անկախ Եկեղեցի, անոր վերագրելով «Լուսաւորչական» անունը, այսինքն՝ «Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցի»։ Անուանակոչում մը, որ քարայցած մնաց արտերկրի Հայոց մտքին մէջ, և ասիկա մինչև մեր օրերուն, Հակառակ մեր Եկեղեցւոյ կողմէ թափուած ջանքին, պայքարելու Համար այս պատուաղբկութեան դէմ:

Առաքեալը Սուրբ Թաղէսու և Սուրբ Բարթողոմէոս, որոնք անմիջական Հանգոյցն են Յիառաւ-Քրիստոսի հետ, Հիմնադիրը քրիստոնէութեան, և որոնք մարտիրոսացան մեր նախնեաց Հողին վրայ, պէտք է ըլլան թիւ Առաջինն ու թիւ Երկրորդը (կամ

միասնաբար) Կաթողիկոսաց անուանացանկին՝ Հայաստան նեայց Առաքելական Եկեղեցւոյ:

Դիմենք «Լը Փըթի Ռոպէր» 2000» Բառարանը. «Պետրոս (Սուրբ) 12 Առաքեալներէն: Ըստ աւանդութեան, ան Հոռոմ կ'երթայ, որուն պիտի դառնար առաջին եպիսկոպոսը (առաջին պապը) և ան մարտիրոսացաւ Ներոնի օրօք, 64թ. (Էջ 1632): Պապական Կաթողիկէ Եկեղեցին Պետրոս Առաքեալը կը ճանչնայ, դարերէ ի վեր, իբրև իր առաջին պապը, հիմնուած աւանդութեան վրայ (Տեղեկութիւն, առաւել կամ նուազ աւանդապատում, յարաբերաբար անցեալի, աւանդուած նախ բերանացի սերունդէ սերունդ):

Օգտակար է վերյիշել, որ վերևու նշուած մեր երկու Առաքեալները՝ նահատակուած են Հայ Հեթանոսներու կողմէ՝ Հայաստանի Հողին վրայ և պիտի ըլլային առաջին եպիսկոպոսները (առաջին Հայրապետները), ճանաչուած ըստ պատմական եղելութիւններու:

Այս պարագային, ինչպէս մեր Եկեղեցւոյ Հայրեր տրամաբանական գտած են ընդունիլ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ որպէս առաջին Կաթողիկոս: Յենուելով տեսիլքին վրայ, 301թ. Թագաւորը յայտարարեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօնք: Ըստ ինձի, ան եղաւ, աներկրայ, տեսլապաշտ, շինարար ու լուսաւորիչ, բայց որոշապէս ոչ առաջին հիմնադիրը:

Անձամք ես Համողուած եմ, որ «առաքելական յաջորդականութիւնը» կը վերադարձն Եկեղեցի մը. Ընդհանրական ու Վաւերական, իր ակունքին, որ է մեր Տէրը Յիսուս Քրիստոս, Միածին Որդին Աստուծոյ իջաւ աշխարհ և որ ընտրեց Մարդիկ՝ անոնց վստահելու համար իր Եկեղեցին:

Աւթը Հայրապետները, որոնք յաջորդեցին Առաքելոց մինչև 270թ. ապրեցան իրենց Հաւատքը ծածկօրէն՝ ահին պատճառով հեթանոսութեան, որ տակաւին կը մնար իշխող Հայաստանի մէջ: Ճիշտ է, որ Հայաստան դեռևս պաշտօնապէս չէր յայտարարած քրիստոնէական իր նոր կրօնքը, բայց այս ութ Հայրապետները չի դադրեցան ըլլալէ յաջորդները առաքեալներուն, և ասիկայ փոխանցման շրջանի մը մէջ՝ ի հեճուկս իրենց կեանքին:

Պէտք է, ըստ ինձի, վերատեսութեան ենթարկել անուանացանկը Քրիստոսի յաջորդներուն՝ քրիստոնեայ Հայաստանին համար:

Առաջին առաջարկ-լուծում: Թիւ 1՝ Ս. Թաղէոս, թիւ 2՝ Ս. Բարթողոմէոս, ապա՝ 3-էն 10՝ ութը Հայրապետները, Զաքարիա, Զեմենտոս, Աղրներսեհ, Մուշէ, Շահէն, Շաւարչ, Ղերդիոս, Մեհրուժան, ապա՝ թիւ 11՝ Գրիգոր Լուսաւորիչ, ապա այսպէս մնացեալը:

Կ.Կոլսոյ Պատրիարք Տ. Մաղաքիա Արքպ. Օրմանեան, իր «Ազգապատում» աշխատանքին մէջ այսպէս կը դասաւորէ՝ առանց զանոնք թուարկելու, առաջին հիմնադիրք ու լուսաւորիչք Հայաստանի Եկեղեցին:

Երկրորդ առաջարկ-լուծում: Մեր նախնիք մեղի փոխանցած են երկրորդ լուծում մը, զոր Սարկաւագներ յայտնեն Պատարագի ընթացքին. «Առաջնորդացն մերոց, և առաջին լուսաւորչաց՝ Մըրոց Թաղէոսի և Բարթողոմէոսի առաքելոց, և Մըրոյն Գրիգորի Լուսաւորչին...»: Որ մեղի կու տայ՝ թիւ 1՝ Թաղէոս, թիւ 2՝ Բարթողոմէոս, թիւ 3՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ... Մեր ներկայ Կա-

թողիկուր, Հայրապետը կամ Եպիսկոպոսապետը կը դառնայ 134-րդը՝ առաքելական յաջորդականութեամբ:

Օրմանեան, իր «Աղքապատում» աշխատանքին մէջ (Էջ 44) մեղի կը ներկայացնէ ազգագրական անուանացանկը Կաթողիկոսաց՝ քննադատելով ժամանակակից պատմաբանները, ըսելով «Նոյն պատմագիրներ առաքելութեան կէտը ամենայն պնդութեամբ կը պաշտպանեն, և Գրիգոր Թաղէոսի և Բարթողոմէոսի յաջորդ կը Հոչակեն, ինչ որ պիտի չկրնային ընել, եթէ առաքեալներէն մինչև Գրիգոր՝ Հայ քրիստոնէութիւնը գոյութիւն ունեցած և Հայոց աթոռը շարունակած չըլլար, և այս բաւական է մեղի անոնց ներքին համոզումը յայտնելու»:

Ես կը խորհիմ, որ այս ուղղումը, այս յիշուած վերհպոմն անհրաժեշտ է եթէ կ'ուղենք պահել եկեղեցին ուղիին վրայ առաքելական յաջորդականութեան:

Այստեղէն մեկնելով, երկրորդ կենսական Հարցում մը կը տրուի՝

### Ո՞վ է վաւերական Յաջորդն

Երկու առաքելոց հիմնադիրք

Հայաստանեայց եկեղեցւոյ Քրիստոսի

Առանց խակ նուազագոյն վարանումի, ես ձեղի կըսեմ, անիկայ Ամենայն Հայոց Հայրապետն է: Ան միայն կրնայ ըլլալ վաւերական յաջորդն Առաքեալներուն, որոնք Հայաստան ուղարկուեցան Սուրբ Հոգիի առաջնորդութեամբ, ըստ Տիրոջ խոստումին (Մատթ. ԽԸ-19): Եւ Քրիստոս Խնքը, տարածելու համար իր Խօսքը Հայաստանի մէջ, չուրջ երեք հարիւր տարիներու վերիվայրումներէ ետք, եկաւ այցելելու երկիրը Նոյի, իր նախահօր,

Արարատեան դաշտին մէջ, այնտեղ կառուցելու համար իր Եկեղիքին:

Այս վայրին մէջ, Քրիստոս ստորագրեց նոր ուխտ մը իր Հայ ժողովուրդին հետ, կառուցումովք տաճարին Սուրբ Էջմիածնի, ուր Ան հաստատեց գաթոռն առաքեաներու յաջորդներոն:

## Ո՞վ կընայ ունենալ Հոգեոր իշխանութիւնը Քրիստոսէ ստացուած

Պարզ է, Հոգեոր իշխանութիւնը, որպէս ժառանգ Քրիստոսէ ստացուած, անիկա Կաթողիկոսն է, որ կը բագմի գահին վրայ առաքեաց Սուրբ Թաղեասի և Սուրբ Բարթողոմէոսի, և Սուրբ Գրիգոր Լուսաւորչի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և միայն իմքը, կընայ ուստի սրբադասել, իր ստացյած իշխանութեամբ, անձ մը կամ խումբ մ'անձերու: Ամենայն Հայոց Կաթողիկոսն է այսպէս միակ ժառանգորդը ուղիղ և փակարակն առաքեական յաջորդականութեամբ՝ Հոգեոր իշխանութեան, երկրի վրայ:

## Սրբադասումը Է՞ աւետարանական

«Եւ ես ինքինքս կը նուիրաբերեմ անոնց Համար, որպէսպի անոնք ալ նուիրագործուին ճշմարտութեամբ» (Յովհ. Ժկ-19): Ս. Պողոս առաքեալ կըսէ. «Եթէ մէկը ապականէ Աստուծոյ տաճարը՝ Աստուծած ալ դիմք պիտի ապականէ, որովհետեւ սուրբ է Աստուծոյ տաճարը՝ որ դուք էք» (Ա. Կորնթ. Գ-17): Յիսուս յա-

ճախ կը խօսէր սրբութեան մասին, ան կը յառաջանար իր մտքերուն մէջ և կը բաղդատէր սրբութիւնն իր Երկնաւոր Հօր Հետ։ Մարդ պէտք է նմանի Հօր։

Մարդուն սրբադասումը ոչ մէկ ներհականութիւն ունի աւետարանական ոգիին Հետ։ Անիկա մաս կը կազմէ առօրեայ կեանքին առաքելահիմն Եկեղեցիին մը վաւերական, որ ունի իրաւունք սրբադասելու անձեր, որոնք իրենց մարտիրոսութեամբ նախընտրեցին յաւիտենականը քան ժամանակաւորն այս աշխարհի։

### Սրբադասումը վանականներու մենաշնո՞րհն է

Իրաւամբ, առաջին սրբադասուած նահատակներն ու վկաներն էին առաքեալներ և հոգևորականներ, Գ և Ե դարերու ընթացքին, Եկեղեցւոյ մէջ Մէկ և Ընդհանրական։ Բայց թագաւորութեան ամենաբարձր կարգի իշխանաւորներ արիութեամբ խոստովանած էին իրենց Հաւատքը, տառապանաց առջե, նաև մահուան։ Եկեղեցին անոնց ևս վերապահեց Հրապարակային մեծարանք։

### Սրբադասումը Հոռմէական Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ

Բոլոր Առաքելական Եկեղեցիները, Ընդհանրական և Ճշմարիտ կը նմանին նուադ կամ առաւել, քանզի անոնք Հիմնուեցան Գ դարուն, Աւետարանական նոյն սկզբունքներու վրայ՝ Միու-

թեան մէջ Քրիստոսով: Ասոնք կ'ընդունին որոշումներն առաջին երեք Տիեզերական ժողովներուն, Եկեղեցիներն ունին նուիրապետական կարգ և խրաբանչիւրն ունի իր Հոգեոր Պետր միթնոյն Պատարագը՝ նոյն անձին կողմէ դասաւորուած, Սուրբ Քրիստոսոմի, ապա՝ Հարատացած տարրեր մշակոյթներէ:

Պահելով Հանդերձ խրաբանչիւր Եկեղեցիի յիւրայակառ-թիւնները, և կանխկառ համար առաւել հեռացումը մէկը միաւն քոյր Եկեղեցիներու, և աւելի ապահովիլու միութեան ընթացքը՝ Էքիմնիք ողիով, պէտք է պահել որոշ չափով նմանութիւն՝ այն ինչ որ կը վերաբերի սրբադասնան, ընդհանրապէս:

### Պատմական ակնարկ

«Ի սկզբանէ, Եկեղեցին ձօնեց Հատարակական ծէս մը նախ մարտիրոսներուն, առաքեախներուն, անձնաւորութեանց յիշատակուած Նոր Կոսակարանի մէջ, ապա քրիստոնեաներուն, որոնք դատանած էին Հաւատորը՝ ըլլայ բանիւ դատարաններու առջի կամ դաշիճներու, ըլլայ կեանքի մէջ ցուցաբերած իրենց վսեմ՝ զործով առաքինութեան:»

Սիփրէն ի վեր, Խպիսկոպոսներ կը ստուգէին ժողովրդային վկայութիւնները՝ արձանագրելէ առաջ նոր անուն մը իրենց Եկեղեցւոյ կանոնին մէջ: Այս առնչութեամբ իր խմասուն ոչխառանեքին մէջ Բնուա ԺԴ կաղմած է, ամրողջական ու մանրակիւտ, տախտակ մը կանոններու, այսօր ի դօրու Եկեղեցւոյ մէջ, ահաւոսիկ ակնարկ մ' այդ մասին՝

- Նուազագոյն 50 տարի, անձի վախճանումէն եաք, ժողովրդային մէծարանները կ'որոշէ իրեւ սուրբ:

- Խնդրագիր մը պէտք է ներկայացուի ըլլայ ընտանիքին կողմէ, ըլլայ Առաջնորդ Եպիսկոպոսին կողմէ, ըլլայ վանահօր կողմէ:

- «Ծխաց ժողովը»\* կը ստանայ խնդրագիրը և անոր քննութիւնը կը սկսի:

- Որ Սպասաւորը կամ Սպասուհին Աստուծոյ յաճախած ըլլալու է բոլոր քրիստոնէական առաքինութիւնները՝ հերոսական չափանիշով, և որ, աւելին՝

- Երկու հրաշքներ առ նուազն կատարուած պէտք է ըլլան իրենց միջնորդութեամբ. Ժողովը կ'եղրակացնէ երանելիութեան.

- Եթէ ան կը վերաբերի մարտիրոսութեան մը, դատավարութիւնը շատ աւելի արագ է, կը բայէ հաստատել, վաներականութեամբ, որ մահը տրուած է Աստուծոյ սպասաւորին «արհամարհանօք Հաւատքի հանդէպ» և ինք մահն ընդունած էր կամովին իրըն այդ»:

\*Ծխաց ժողով.- «Անոր գործունէութիւնը կը տարածուի երկու ասպարէզի մէջ՝ բաւականին տարրեր.

1 - Լատին Եկեղեցւոյ ծիսակատարութիւնը,

2 - Պատճառներն երանութեան ու սրբադասման;

Պահակ ծիսակատարութեան,

Ներկայացուած պատճառներով երանութեան ու սրբադասման, ան կը քննէ թղթաձրարները, զորս իրեն ներկայացուած են, կը դատէ արիութիւնն առաքինութեանց, կ'որոշէ արթէքը հրաշալի եղելութեանց, և վերջապէս կը յայտարարէ եթէ ընդունելի է կամ մերժելի՝ սկսելէ առաջ Աստուծոյ սպասաւորի մը փառաւորմանը: Ան նաև ստանձնած է՝ «մասունքներու պա-

շտամունքը» (Յօդուած «Սրբադասում» Կաթոլիկութեան Համայնագիտարան» էջ 1100):

Ահաւասիկ սրբադասման գործընթացը Պապական Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ, զոր ձեզի այստեղ կը ներկայացնեմ որպէս օրինակ:

## **Սրբադասում**

### **Գիտելիք -**

ա) Սրբադասումը Հանդիսաւոր արաք մը է, որով քահանայապետը, վերջնական դատավճռով, կ'արձանագրէ սրբոց ցանկին մէջ՝ Աստուծոյ սպասաւոր մը, նախօրօք երանացած:

Երանութիւնը ժամանակաւոր որոշում մըն էր. ան կը յուսաղրէր սրբադասումը, բայց առանց զայն երաշխաւորելու. անիկայ նոյնիսկ կընար փոփոխութեան ենթարկուիլ: Սրբադասումը վերջնական դիբքորոշում մըն է և անփոփոխելի:

Ըստ գրեթէ միաձայնութեան աստուածաբաններու, անիկակենդարկուի քահանայապետական անախականութեան:

Անընթանելի է, աստուածաբանականօրէն, որ պապը կարողանայ որպէս սուրբ մեծարել մէկը, որ պիտի չվայելէ իսկապէս յաւիտենական փառքը:

### **բ) Դատավարութիւն -**

Թիւ 1) Ոչ ոք կընայ խնդրել սրբադասում Ապտուծոյ սպասաւորի մը, եթէ ոչ միայն ապացոյցով անոր երանութեան, բացայս կամ համազօր:

(2 և 3...)

Թիւ 4) Երկու նոր հրաշքներ կը պահանջուին՝ անցնելու համար երանութենէն սրբադասում: Կը ներկայացնեն ուսուի Սուրբ Հօր խնդրագիր մը...:

Թիւ 5) Եթէ պապն ընդունի դրասպէս խնդրագիրը, կը ներկայացուին ղատաւորներ «Ծիսական ժողովին» կողմէ՝ տեղւոյն վրայ կատարելու համար քննութիւն մը՝ ներկայացուած հրաշքներու հարցով: Թղթածրարը, Հռովմ ուղարկուած, կը դրուի ուսումնասիրութեան: Եթէ Հաստատուի հետադօտութիւնը, հրաշքներու հարցապնդումը կը շարունակուի՝ երեք նիստերու ընթացքին «Ծիսական ժողովի» կողմէ՝ նախապատրաստական, պատրաստական և, քահանայապետի ներկայութեան, ընդհանուր:

Թիւ 6) Ուրիշ նիստի մ'ընթացքին, պապի ներկայութեան, հարց կը տրուի, եթէ, տրուած ըլլալով հաւանութիւն հրաշքներու նկատմամբ, կարելի է դատավարել ամենայն վստահութեամբ՝ հանդիսաւոր սրբադասման:

## Հարցը կը քննուի երեք յաջորդական ժողովներով՝

ա) Գաղտնի ժողով ուր Կարդինալներ, իրենց հետ ըերած վկայագիրներ երանելիին կեանքին վրայ...

բ) Հանրային ժողով, որուն կը մասնակցին, ոչ թէ միայն բոլոր Կարդինալներ, բայց նաև բոլոր եպիսկոպոսներ որոնք

Հոռվմ կը գտնուին: Կը հրաւիրուին Դեսպանները կաթողիկէ իշխանութեանց, խչափէս նաև այ անձնաւորութիւններ:

դ) Երբորդ համաժողով առանց Հանրութեան: Անիկայ կը բարդկանայ միայն Կարդինալներէ և եպիսկոպոսներէ: Պապը կը հարցնէ իրենց կարծիքը: Երբ Պապը կը համոզուի սրբադասումնն, ան կը նշանակէ, այս վերջին նիստի առարտին, թէ Երբ անիկայ տեղի պիտի ունենայ:

դ) Տօնախմբութիւն - Արարողութիւնը տեղի կունենայ Հոռվմ՝ Սուրբ Պետրոսի մէջ: Վատիկանի «բաղիլիկան» լուսաւորուած է..., և գարդարուած նոր սուրբի գրօշով:

Ժողովական բաստարան մը, Հարցի խնդրարկուի անունով, խոնարհաբար կը հայցէ Սուրբ Հօրմէն՝ արձանագրել երանելին՝ «ի թիւ սրբոց»:

Կերպուին սուրբերու նուիրեալ մաղթանքներ:

Ի վերջոյ, պապը կը յայտաբարէ վերջնական վճիռը. «Յանուն Սուրբ և անրաժանելի Երբորդութեան... Մենք կը հրովարտակենք, որ երանելին (այս անուն) սուրբ է և զինքը կ'արձանագրենք սրբոց կարգին, սահմանադրելով, որ Ըսդհանրական Եկեղեցին երկիղածութեամբ պիտի տօնախմբէ, անոր յիշատակը ամէն տարի...»:

Ապա, պապը կը մատուցանէ պատարագ:

Սուրբ Պատարագին աւարտին, եպիսկոպոսը և Հաւատացեաններ իրեն կը նուիրեն աղաւնիներ ու տատրակներ:

Մէս սուրբերուն նուիրուած - Երբ երանութիւնը սահմանափակ է (ան թոյլ կու տայ յարգել երանելին տուեալ աշխարհարշանի մէջ կամ կրօնական որոշ միաբանութենէ ներս), մինչ

սրբադասումը սուրբին կը հաստատէ յատուկ ծէս Ընդհանրական Եկեղեցին մէջ:

Նշխարները սրբադասուած սուրբերուն պէտք է մեծարել Բնական է սրբադասուած սուրբերուն ձօնել Եկեղեցիներ և խորաններ:

Սրբադասուած սուրբերը կը ներկայացուին՝ լուսապսակաւոր գլուխով:

### Եղրակացութիւն

«Երանութիւնը ժամանակաւոր արարք մըն է. պաշտուած սահմանափակ երկրամասէ ներս՝ քաղաքի մը մէջ, թեմէ մը ներս, կրօնական կարգի մը մէջ:

«Մըրբադասումը վերջնական արարք մըն է. անձը որպէս սուրբ պաշտուած՝ Ընդհանրական Եկեղեցւոյ մէջ»:

Այսպէս է, որ Հոռվմէական Կաթողիկէ Եկեղեցին կը սահմանէ յայտարարումը՝ անձի մը սրբադասման նկատմամբ:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ ղիրքն երբեք սահմանուած չէր եղած որպէս կանոն՝ այն ինչ կը վերաբերի երանութեան և սրբադասման: Որովհետեւ, անձ մը, որ երանելի կը դառնար Հանրութեան կողմէ՝ արդէն իսկ պաշտուած էր որպէս սուրբ մը: Իսկ սրբադասումը այդ անձին՝ կ'ըլլար աւելի ուշ:

Երանութիւնը կ'ըլլար Հանրութեան կողմէ, մինչդեռ սրբադասումը կ'ըլլար Հայրապետի յայտարարութեամբ՝ արարողութեան մ'ընթացքին:

## «Երանելիք» Մեր Շարականներու մէջ

Այս «Երանելիք», անուանակրչումը կը գտնենք յաձախ Շարականներուն մէջ; Բանուատեղծը կը գործածէր այս տիտղոսն իր գործերուն մէջ՝ բայ տեղական ժողովրդային փափաքին:

«Երանելիք» տիտղոսը դադրեցաւ ըլլաէ պարզ որակական տծական մը, և անիկայ դարձաւ Հասկացողութիւն մը ղէպի սրբութիւն, համեմատարար այդ անձի վարած կեանքին՝ իր մոքերուն մէջ, իր վարքին, մարտիրոսութեան և վկայարերութեան Հանդէպ Քրիստոսի, Աստուծոյ Որդիին:

Ուստի, ժողովուրդն էր, որ այդ «Երանելիք» տիտղոսը կընծայէր անձին, Եկեղեցւոյ բանաստեղծ Հայրերը դայն կարժէւուրէին քերթուածներու գծով, կ'նրգուէին ամրողջ Երկրէն ներս, և Հոգեսոր վերին իշխանութիւնը դայն կը սրբադասէր՝ արարողութեան մ'ընթացքին կամ դինքը կ'արձանագրէր ուղղակի սուրբերու անուանացանլիին մէջ:

Ոմանք, սուրբերու մէջէն, տեղական բնոյթ կրող յարգանքէն և կած՝ կը դառնային Համազգային մակարդակի յարգանքի արժանիներ; Անոնց անունները կը յիշատակուին Սուրբ Պատարագի բնթացքին:

«Շարականները» կ'արտայատեն նաև վեհանձնութիւնը սուրբերուն և պատճառը; Ահաւասիկ «Ժամամուտը» Սուրբ Պատարագի՝ ձօնուած Վարդանանց. «...Իսկ Երանելինահաւատակըն զմորութիւն անօրինացն խափանեցին և յաղթող գտան, քանզի որոց ստացեալ էր զաստուածային գօրութիւն...»: «Զատուծային գօրութիւն» ուրիշ բան չէ, եթէ միայն սրբացում ի Վերուստ; Այսպէս էր, որ մեր ժողովուրդը, Աստուծոյ ժողովուրդը

կը հաւատար իր սուրբերուն: Ես կուղեմ հաւատալ, որ անձի մը սրբադասումը ուրիշ Անձի (Կաթողիկոսի) մը կողմէ՝ վարժութիւն չէր հայաստանեաց Եկեղեցիէն ներս. քանդի ժողովուրդը դայն կը յուսար նախ Աստուծոյ միջամտութեան, քան թէ Մարդկայինին:

Սուրբերը «իրենց արեան հեղումով՝ ցոյց տուին մեղի ճանապարհը ի Քրիստոս՝ դուռն երկնային կեանքի»: Թափել իր արիւնը, նուիրել իր կեանքը Քրիստոսին՝ միշտ հզօր վկայութիւն մըն էր՝ անցնելու դէպի սրբադասում:

Սուրբ Ստեփանոսին ձօնուած Շարականը. «Նահատակ բարի Քրիստոսի... Որ մտէր ի վերնատունն յափտենական խորհրդոյ»: «Վերնատունն» սուրբերու Հաւաքն է» յափտենական խորհրդոյի» մէջ, ուր անոնք կ'ապրին Աստուծոյ ներկայութեանը մէջ:

«Դու Սուրբ Ստեփանոս, որ կոչեցեր յառաքելական քարոզութեան...», «Կոչեցեր» սուրբ կոչում մըն էր Մարդուն ի ծառայութիւն Աստուծոյ:

Պապին կամ Կաթողիկոսին Համար, նոյնիակ օծեալ Անձը, կը ստանայ «Սուրբ Հայր» կամ «Հայր Սուրբ» տիտղոսն առօրեայ գործածութեան մէջ: Բայց, անոնք տակաւին սրբադասուած չեն՝ ստանալու Համար մէկն այս տիտղոսներէն: Բայց, մենք կը հաւատանք, որ Մարդը կանչուած ու օծուած, կը մտնէ արդէն սրբութեան մէջ՝ զնելով իր ամրողջ կեանքն Աստուծոյ ի ծառայութիւն՝ Անոր Եկեղեցիէն մէջ:

«(Ստեփանոս) Դու, որ եղեր արժանաւոր առնուլ դպսակ, առաջին Վկայ վկայիցն, որով սուրբքն պսակին...». այս քանաստեղծութիւնը կ'ընդգծէ կրօնական սովորոյթ մը, ընդունուած բոլոր առաքելական Եկեղեցիներուն կողմէ, ըստ որուն կը ներ-

կոյացոյին բոլոր սրբադասուած սուբբերու գլուխը՝ պսակադրուած լուսաբառով կամ թագով:

## Սրբադասումը

### Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ

Ա.-Երանութիւնն անձի մը կրնայ արտիլ, առանց հակաձառութեան, ժողովուրդի կողմէ։ Վկայութիւնը ժողովրդային և տեղական, ևս զայն կը համարեմ որպէս որոշում մ'երկինային՝ ընդունելու համար այդ անձք կամ խումը մը որպէս երանելիներ:

Բ.-Երանութիւնն անձի մը կու զայ նուև պատճական վկայութիւններով՝ մեզի հասած ճատենազբութեան ճամբով։

Գ.-Երանութիւնը՝ ճարտիրոսացած վանականներու և Հոգիորականներու՝ վկայելով իրենց քրիստոնէական Հուսուրին մէջ՝ իրենց առաքելութեան ընթացքին։

Դ.-Երանութիւնը՝ Տղայ Մարդոց և Կանանց՝ կորսնցուցած իրենց կեանքք «վասն Հայրենեաց և վասն Հաւատոց»։

Ե.-Երանութիւնը՝ խոնարհ անձանց, որոնք կ'ընծայարերէին իրենց ամբողջ կեանքք ինպատ Հոգիոր ճատենազբութեան ծաղկման՝ տարածելու համար ճշմարտութիւնն Առառուածային Բանին; Հոսարակաց կասք մեր Սուբբերուն, անիկայ մտաւոր Հորսութիւնն է, որ դիրենք կը յատկանչէ։

## Սրբադասումը՝ Աստուածային վարձատրութիւն

Պէտք չէ թեթևամտութեամբ առնել երանութիւնն անձի մը կամ խումբի մը՝ մոռցուած մեր յաղթական Պատմութեան էջերուն մէջ: Որոշում մ'առնուած այս ուղղութեամբ կը կենդանացնէ կեանքը Հաւատացելոց և ինչպէս նաև՝ անտարբերներուն:

Երանութիւնն Աստուածային վարձատրութիւն մըն է, օրհնութիւն մ'երկինքէն իջած Եկեղեցւոյ վրայ, ինչպէս մանանան անապատի: Հաւատացեաններ միշտ կը յուսան Աստուծոյ ներկայութիւնը իրենց Հետ՝ Եկեղեցւոյ մէջ: Երանութիւնը միակ երկնային ուղիղ միջամտութիւնն է՝ Հաւատացեալ Հաւաքականութեան մը մէջ, ինչպէս է Մերը:

Սրբադասման օրը, Հաւատացեաններ պիտի գտնեն այս ծէսը լրուած ժկ դարէն սկսեալ, տալով շունչ ժողովրդային խանդագառ Հանդիսութեանց: Մայր Աթոռը պիտի Հարստացնէ իր Հեղինակութիւնը: Ան որ երանելեաց կարգը կը դասուի՝ կը ժառանգէ երկնային ուրախութիւն: Երանութիւնը սքանչանք մըն է քաղցը ու ծշտնջենաւոր, որով ընտրեաններ ներհայեցողութեամբ կը Հրճուին երկնային ընութիւնը: Երանելի ըլլալ, ասիկայ կը նշանակէ երանելեաց կարգը դասուի՝ Հանդիսաւոր ձևով երանութեան: Երջանիկ դառնալ, յատկապէս, երկնային երջանկութիւնն ըմբոշմնելով:

## Բաշխում

Պատասխանատուութեան և աշխատանքներու

Ա.- Ժողով Հայրապետական կամ Առաջին խումբ

Պատասխանատուներ՝

Ն.Ս. Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Ն.Ս. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ

Ա.Պ. Պատրիարք Հայոց Երոսաղեմի

Ա.Պ. Պատրիարք Հայոց Թուրքիոյ

Գերազնորհ Երկու Եպիսկոպոսներ\* Մայր Աթոռը ներկայացնող.

Գերազնորհ մէկ Եպիսկոպոս՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռը.

7 անձինք\* Կը նշանակուին Կաթողիկոսներու կողմէ:

Բ.- Ժողով Եպիսկոպոսաց կամ Երկրորդ խումբ

Երկու աթողիկոսները.

Երկու պատրիարքները.

Երեք Եպիսկոպոսներ\* աստուածաբան Մայր Աթոռի.

Երեք Եպիսկոպոսներ աստուածաբան Մեծի Տանն Կիլիկիոյ.

Մէկական Եպիսկոպոս Պատրիարքական աթոռներէ.

Երեք աստուածաբան ու պատմաբան աշխարհականներ.

Մէկ յարգուած փաստաբան Հայաստանէն և մէկ ուրիշ մը Սփիռոքէն:

17 անձինք\*: Եպիսկոպոսները կ'ընտրուին Եպիսկոպոսաց ժողովներու կողմէ: Բայց և այնպէս, այդ առթիւ, Մայր Աթոռ Ա.

Էջմիածին գտնուող բոլոր եպիսկոպոսներ կրնան մասնակցի նիստերուն:

**Գ.-Ժողով Ծիսագէտներու կամ Երրորդ խումբ**

Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ համայն դասը և պահապուաց կրնայ մասնակցիլ այս ժողովին, ինչպէս նաև տասնեակ մը վարդապետք ու քահանայք\* տասնեակ Առաջարհականներ կրնան նմանապէս մասնակցիլ, նախընտրելի է որ անոնք ըլլան աստուածարաններ և մեր եկեղեցւոյ նախանձախնդիր Ծիսագէտներ:

Վարդապետք ու քահանայք, մասնակցիլ զանկացողք, կ'ուղարկեն, Ամենայն Հայոց Հայրապետին ի Ս. Էջմիածին, խնդրագիր մը, ճակագրուած իրենց առաջնորդին կողմէ: Խրաբանչիւրը կը ստանայ Հրատէր մը Նորին Սրբոթեան կողմէ՝ մասնակցելու նիստին:

**Գ.-Ազգային ժողով կամ Զորրորդ խումբ**

Ազգային ժողովը ընդհանուր ներկայացուցչական մարմինն է Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ, որ ամէն Հինգ տարին անդամ մը կը կազմուի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հրամանագրով, Համաձայնութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, տուեալ Հարցի պարագային:

Այս ժողովն է, որ կը գումարուի նաև, ի Մայր Աթոռ, Նոր Կաթողիկոսի մը ընտրութեան համար:

## Աշխատանքի գարդացման ընթացքը

Խնդրագիրը, ուղարկուած եպիսկոպոսէ մը կաօ միաբանութեանէ, մը կամ Համայնքէ, նախ կը Հասնի երրորդ խումբի սեղանին վրայ, Ծխագիտներու ժողովին:

Նիստին օրը Կաթողիկոսը կ'որոշէ, և դայն կը յանձնէ այս խումբի առենապետին: Ան կը Հրաւիրէ անդամներն այս խումբի Սուրբ Էջմիածին, նուաղագոյնը վեց ամիսներ առաջ:

Խնդրագիրը պետք է Սուրբ Էջմիածին Հասնի նիստերու բացումն ամէնառոշ մէկ ամիս առաջ:

Այս ժողովը աեղի կունենայ մէկ տարի առաջ՝ Աղքային ժողովի Հաւաքէն:

Անոնց նիստերու աշխատանքային առարտէն եռք, թղթածրարը կը փոխանցուի Երկրորդ խումբի պատասխանատոններուն: Անոնք կը ստուգեն ճզգառութիւնը թղթածրարին՝ աշխատանքը Ծխագիտներու ժողովի: Թղթածրարի ընդունման պարագային՝ Վեհափառ Հայրապետը կը ստորագրէ դայն առ ի վաւերացում: Անիկայ ուստի կ'ուղարկուի Աղքային ժողովին: Բոլոր եպիսկոպոսներ և բնարեալ ամէն անդամ Աղքային ժողովոյ՝ իր թեմէն ներս պետք է ստանայ, Կաթողիկոսի Հրաւէրին ևսու, արդիւնքը թղթածրարին:

Թղթածրարն իր արդիւնքին հետ կը Հասնի վերջապէս ի ձեռս բարձրագոյն պատասխանատոններուն եկեղեցւոյ նորիրապետական կարգի: Այս ժողովը կազմուած է միայն եկեղեցականներէ, քանզի Հարցը կը վերաբերի Հայոց Եկեղեցւոյ հոգեւոր կեսունքին:

Այս ժողովը, 7 անձանց՝ երկու կաթողիկոսներով, նկատի կ'առնէ բոլոր արդիւնքներն աշխատանքներուն՝ խորհրդակցե-

լու համար և արձակելու վերջնական վճիռ: Երկու կաթողիկոսները, նաև երկու Պատրիարքները զայն կը ստորագրեն պատշաճօրէն:

Ամենայն Հայոց Հայրապետը կ'որոշէ և Հանրութեան կը ներկայացնէ ի տեղեկութիւն (Սրբատառ Կոնդակով) վերջնական արդինքը, ինչպէս նաև թուականը Սրբադասման արարողութեան:

### Դատավարութիւն

Ա.- Ոչ ոք կընայ խնդրել Աստուծոյ ծառայի մը սրբադասումը, եթէ ոչ անցնելով դատավարութենէ մը երանութեան, բացայսու ու համազօր:

Բ.- Անսխալականութիւննը անոր Հաւատքին մէջ՝ ի դիմաց չարին:

Գ.- Երկու վկայութիւններ հրաշքներու անհրաժեշտ են, որպէսզի ան անցնի երանութենէ սրբադասման:

Դ.- Վկայութիւններ զիտնականներու բժշկական մարմնի անհրաժեշտ են հաստատելու համար եղած հրաշքը:

Ե.- Խնդրագիր մը ուղարկուած է Նորին Սրբութեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թղթածրարը ուղարկուած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Զ.- Թղթածրարը պիտի վստահուի Նորին Սրբութեան կողմէ «Զորս խումբերուն», որոնք կը կազմեն Հայրապետական ժողովը սրբադասման համար:

## Միսակատարութիւն Երանութեան

Ա.- Եպիսկոպոսական Սուրբ Պատարագի մ'ընթացքին, կարճատև արարողութիւն մը բաւ է՝ Հանդիսաւորութիւնը շեշտելու համար, Հայրապետի յայտարարութեան հետ:

Բ.- Յայտարարութիւնը հետեւախի է՝

«Մենք (այս անուն) Եպիսկոպոսապետ և Կաթողիկոս Անենայն Հայոց, Մայրագոյն Պատրիարք Համազգական Նախամեծար Աթոռոյ Արարատեան Առաքելական Մայր Եկեղեցւոյ Արքոյ Էջմիածնի, յաջորդն Առաքելոց Սուրբ Թաղէոսի և Սուրբ Բարթողոմէոսի, և Գրիգորի մերոյ Լուսաւորչի, անուամբ Սուրբ և անբաժանելի Երրորդութեան... Մենք կը Հաստատենք թէ (այս անուն) այսուհետև Երանելի է»:

Գ.-Արարողութիւնն Երանութեան տեղի կունենայ այսպէս՝

-Հայր Մեր...

-Շարական «Գոյչենք առ ձեզ սուրբ նահատակք» էջ 417

-Ընթերցում Գրոց... Բ Տիմոթէոս Ա. 6-10

-Սաղմոս... «Ռուախ լերուք Երկինք և ցնծասցեն հիմունք աշխարհի»:

-Ընթերցում Աւետարանի... Մատթ. Ե 1-10 կամ Ժ 16-20;

-Հայրապետական, պաշտօնական Յայտարարութիւնը (վերոյիշեալ).

-Մրկ. քարոզ... «Սուրբ խաչիս...»:

-Կաթողիկոսը... «Պահպանիչ» և... կրկին յիշատակելով անունը Երանելին:

## Միսակատարութիւն Սրբադասման

Ա.- Կիրակի օր մը Հայրապետական Սուրբ Պատարագ պիտի մատուցուի: Այդ պէտք է ծանուցանուի Հանրութեան ամէն միջոցներով:

Բ.- Թափօրին, 12 և պիսկոպուներ, ղգեստաւորուած, կը շրջապատեն Կաթողիկոսը, իրենց ձեռքերուն խաչ ու գաւազան, նաև՝ սրբազան անօթներ:

Գ.- Դաս քահանայից (վանականներ ու քահանաներ) որ կառաջնորդին թափօրը, ցոյց կուտան Հաւատացելոց մեծաշափ պատկերը անձին, որ պիտի սրբադասուի:

Դ.-Մայր Աթոռոյ դրօշը (խաչվառ), խնչպէս՝ Մեծի Տանն Կիլիկիոյ, Դրօշները Հայատանի 12 թեմերուն՝ կը բանան Հանդէսը՝ լաւագոյնս արժէ որեկու Համար ընդունելութիւնը Սուրբին, որ պիտի մեծարուի Ընդհանրական Եկեղեցւոյ կողմէ:

Սուրբ Պատարագի կէսին, ըստ սովորութեան, Հանդիսաւոր արարողութիւն մը տեղի կունենայ՝ Մայր Տաճարի գլխաւոր Սեղանին վրայ: Իմ կարծիքով, այս տօնախմբութիւնը պէտք է մատուցուի միայն Սուրբ Էջմիածին Տաճարին մէջ, կեղրոն Մեր Եկեղեցւոյ Մարտիրոսացման որպէս սկզբնավայր:

Եպիսկոպոս մը Հանդիսաւոր կերպով կը բերէ Լոյսը, որ կը խորհրդանշէ սրբութիւնն ու խմաստութիւնը, Սուրբ Խջման Սեղանին դէպի մայր Խորան՝ վառելու Համար մոմը կամ մոմերը, Համաձայն սրբադասուղներու թուին: Միշտ չարականներու երգեցողութեամբ:

«Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի»:

Կաթողիկոսը կը ստանայ Լոյսը և կը վարէ գանոնք:

Սրբ. «Եւ ևս խաղաղութեան»

Կաթողիկոսը «Օքնութիւն և փառք Հօր»:

Երգչախոմբը - Հոգեհանգիստ, վերջին անգամ ըլլալով՝  
կ'երգէ՝ «Գթա Տէր ի Հոգի» բայ «Ընկալ Տէր րզՀոգի» (այս  
անուն)...

Ըսթերցում Աւետարանի Եպիսկոպոս մը կամ Լուսարարա-  
պետը մայր Տաճարի կը հրաւիրուի կարղալու՝ Յովհ. ԺԳ 31-35  
կամ ԺԵ 12-17

Կաթողիկոսը՝ Աղօթք (գլարար)

Ես կ'ողջունեմ քեզ (Ձեզ), Զաւակ երկրի Հայ ժողովրդի,  
Մարտիրոս (ներ) մեծարուած, Դուն (Դուք), որ չունեցար (չունե-  
ցաք) վերեղման մը երկրի վրայ, բայց որ գտաւ (գտաք)' աւաղին  
մէջ, ջուրերու խորքը, քարայրներու մթութեան մէջ, ճանա-  
պարհը բարձրանալու երկինք, ուժը ամենազօր նայուածքին  
մէջ Աստուծոյ:

Տէր արեամբ մկրտութիւնը աւաղներուն մէջ Տէր էլ Զօրի,  
ձեղի շնորհեց ճանչնալ Յարութիւնը, ձեզի դնելով առաջին աս-  
տիճաններուն վրայ առաջնորդող ղէալի երկնային բնակութիւն:

Ուրեմն, Աշխարհի բնակչաց Սրտին մէջ, դուք հաստատե-  
ցիր Սուրբ կեցութիւն և սրբացուցիչ՝ մեղաւորացս Համար:

Պիտի զայ օրը (և արդէն խոկ է), երբ քու (Ձեր) Սրբութիւնը,  
այլիս ճանչցուած, պիտի ընդունի օրինական սրբաղասում, քե-  
զի (Ձեզի) Համար, որ արժանի է Հաւատացելոց երախտազի-  
տութեան, որոնք կ'ապրին քրիստոնէական Հաւատքի անկիղ-  
ծութեան մէջ:

Մի մերժեր քու (Ձեր) նայուածքը մեզմէ. քանդի քու (Ձեր) նայուածքին մէջ ունինք խթանը ճշմարիտ ուղիին և նիդակը, որ մեղ արթուն կը պահէ, գաղտնիքը մեր յաղթութեան:

Որպէսդի մենք շարունակենք ապրիլ առանց մեղաց և ճշմարտութեան մէջ՝ Աստուծոյ կամքին Համաձայն այս աշխարհիս մէջ, ստանալու Համար մեր բաժին ժառանգութեան՝ բոլոր Սուրբերուն Հետ, յափտենական Հանգստեան յօթեանս արդարոց, դոր Ճշմարիտ Աստուած Մեր տէրը Յիսուս Քրիստոս մեզի խոստացաւ:

*Թող Սուրբն (այս անուն) ողջունէ մեզ:*

(Հաւաքարար բնդ Հաւատացելոց) *Թող անոր ողջոյնը ըլլայ բոլորիա վրայ:*

Այժմ, Ես, Կաթողիկոս Ամենայն Հայոց, դարձնելով աչքերս դէպի Սուրբ Երրորդութիւն, Հայցելով անորմէ, իմ աղօթքը կը վերըերեմ:

Ողջոյն քեզ Տէր Աստուած Հարցն մերոց, Արարող երկնի և երկրի, Աղբար կենաց, Հայր բարեխնամ, Գատաւոր արդար, Հայր ամենակարող, ճառագայթէ մեր վրայ, այսօր: Թող քու նայուածքը Սուրբին (այս անուն) վրայ զառնայ Լոյս մեր մտքերուն մէջ, դառնայ Յոյս մեր սրտերուն մէջ, դառնայ Հաւատք մեր Հոգիներուն մէջ, և դառնայ Սէր մեր կեանքերուն մէջ:

## Տուր պիտաղութիւն քո

(Հաւաքարար բնդ Հաւատացելոց) Աստուծոյ երկիրապագես-  
ցուք

Մեր կեանքր կապուեցաւ քոնին հետ, ով Յիսուս Քրիստոս,  
Որդի Աստուծոյ, Հովուապետ բարի, Հովին քաջ:

Մենք վերածեցինք մեր Հողը Հայրենեաց առաջին մոռք՝  
Բեմդեհեմէ ևոք, քո Ծննդավայրը:

Մենք Հերկեցինք մեր Հողերը արեամբ Հալածուածներու և  
մարտիրոսաց, մենք ժրաշխանօրէն տաշեցինք մեր քարերը՝ քան-  
դակելելու Համար սուրբ բառերը Կտակարանի: Մենք կանզնե-  
ցինք բիոր Եկեղեցիք՝ գմբէթները դէպի երկինք, ինչպէս Լեռն  
Արարատ: Մենք ղոհեցինք զառներ ու եղներ՝ անոնց մորթը վե-  
րածելու Համար մազաղաթի, ուր քո Հունչը Սուրբ պիտի յաւեր-  
ժական դառնայ անհօգնաբեկօրէն մեր կեանքներուն մէջ ինչ-  
պէս Գրոց մէջ:

Մենք յայտարարեցինք Աստուածաշունչն որպէս մեր Հայրը,  
և քո Եկեղեցին որպէս մեր Մայրը: Մենք խառնեցինք քո Հա-  
ւատարը մեր մորթի գոյնին հետ, զայն վերածելով այսպէս անբա-  
ժանելի մեր էութենէն:

Մենք պիտի պահենք մեր բաժինը այդ Ռւխտի, մենք անջն-  
ջելի պիտի պահենք այնտեղ առորապլութիւնը:

Մենք կը Հայցենք, Հովին քաջաղուն, ընդունիլ բարեխսոսու-  
թիւնը քու Սուրբին (այս անոն), որպէս նոր ժառանգորդ ի դա-  
ս Սրբոց յարբայութեանդ երկնի:

## Տուր մեղ դիսազաղութիւնքո

(Հաւաքարար ընդ Հաւատացելոց) Աստուծոյ Երկիրապագեացուք

Փառք քեղի, Հոգի, Սուրբ Աստուծոյ, որ այժմ կը հսկէ մարմնին վրայ Հայ ժողովուրդի տարտղնուած աշխարհի չորս ծագերուն, և տուր նոր կեանք մեր դարաւոր Հողին Հայրենի և աղգին, Յարութեան շունչով, Երկրի մէջ ինչպէս արտերկրի:

Եջ այս սուրբ խորանին վրայ, որ քեղի անծանօթ չէ: Դու ես աղրիւր Հրաշալի՝ ի փոփոխումն Հոգեորս, որ «կը վերածէ ձեռնորսներն առաքեալներու և Հոգիները՝ մարգարէներու»; Դուն կու գաս այստեղ սրբագործելու մարտիրոսը, ինչպէս նման (այս անուն):

Ներհոսէ միտքն իմաստութեան և քաջութեան Հոգիին մէջ մեր զաւակաց: Կարողանան Հասնիլ ապագայի մը, որ Երազն է մեր աղգին, ժառանգը մեր պատմութեան, կտակը մեր մարտիրոսաց, իրաւոնքը մեր ցեղին, Հարկն Աստուածային արդարութեան և աղատութիւնը նախախնամական ժողովուրդի մը, որ տարապեցաւ իր Հաւատքին Համար:

Օրհնէ որդիները քու ժողովուրդի, ներկայ այս սրբադաման արարողութեան, և փառաւորեսցի Սուրբ Երրորդութիւնն, այժմ և միշտ, յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

(Աղօթք Հետեւողութեամբ Գարեգին Ա Կաթողիկոսի մտքերուն):

## Երգչախումբը:

Ա. շարական (Եջ 432) «Յաղթող նահատակն Քրիստոսի որ քաջութեամբ ճարտեան ընդ թշնամոյն, և զբոնութիւն լոծին զտանջանաց. զի դանտանելի զվերսն ի յանձն առին»:

Բ. շարական (Եջ 61) «Նահատակ բարի Քրիստոսի, եղեր այսօր ի միջի մերում, և մտեր ի վերնատունն խորհրդոյ յաւիտենականի»:

Ընթերցում՝ Թուղթ Պողոս Առաքեալի...

Աւետարան... «Ոչ է դիս արժանի...»

Սրկ. քարոզ՝ «Վասն Հայրապետին մերոյ...»

Կաթողիկոսը՝ (Յայտարարութիւն)

Ա. Էջմիածնի օրհներգ... «Էջմիածինն ի Հօրէ»  
Եւ դանզակները չեն դադրիր դողանջելէ:

Քարոզ՝ Հայրապետական

Եւ ապա՝ «Հայ Մեր» Սուրբ Պատարագը կը շարունակուի:

Վերջ

## Խնդրագիր առ Հայրեպատին Հայոց՝

Ներկայացուած Տ.Տարօն Եպիսկոպոս Ճէրէճեանէ  
Եպիսկոպոս Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ  
Միարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի

1915թ. ցեղասպանութեան նախընթաց օրը սկսաւ շրջան  
մը մարտիրոսութեան քրիստոնեայ Հայ ժողովուրդի համար:

Հոգևորականներ, աղնուականք ու մտաւորականներ աքսու-  
րուեցան և ջարդուեցան թուրքիոյ ամէնէն անհիրընկալ վայրե-  
րու մէջ: Ոմանք այն տեղերէն վերադարձան, անոնցմէ մեծա-  
մասնութիւնը կոտորուեցաւ, բայց անոնք երբեք չուրացան ոչ  
իրենց քրիստոնէական Հաւատքը և ոչ ալ իրենց Հայութիւնը:

Ոմանք կը սպասեն տակաւին սրբադասուիլ Եկեղեցւոյ կող-  
մէ: Անուանացանկը այս «երանելիներու» երկար է:

Անձ մը, ի միջի այլոց, զրաւած է միշտ ոչաղրութիւնս ու  
յարդանքս, իր մտաւորականի մեծութեան մէջ, ես կը տեսնեմ իր  
մէջ՝ մարտիրոս մը Հաւատքի, ի. դարու: Այդ անձն է Բանա-  
ստեղծ բժիշկ Ռուբէն Զիլինկիրեան, ծանօթ Սևակ անունով:

## Կենսագրական գծեր Ռուբէն Սևակի

Ան ծնած է Սիլիվրի (արևմտեան Թուրքիա), 15 Փետրուար  
1885թ.: Ան նախ ուսանած է տեղւոյն Ասքանազեան ղպրոցը,  
ապա, Պարտիզակի երկրորդական վարժարանը և Կ. Պոլսոյ  
Պէրակեան գոլէճը:

1905թ. Ռուբէն Սեակ թողուց Կ.Պոլիսը մեկնելու Լոգան, ուր տառնեցաւ և աշխատեցաւ տասը տարիներ:

1908թ. ան արձակուրդով կը վերադառնայ ուստի Կ.Պոլիս: Իր մասին կ'լսեն. «Շ՞ի է այս չնորհալի տղան, տաղանդաւոր»:

1914թ. Ռուբէն Սեակ, իր տիկնոջ Հետ, կը հաստատով Կ.Պոլիս:

Ցեղասպանութեան նախընթօրն էր:

### Մտաւորական վկայութիւններ Ռուբէն Սեակի

Ռուբէն Զարդարեանէ. «Գնահատանքներս այն սրանչելի ոճին որով դուք կը զրեք «Բժիշկի Եջերը», ան մակարդակ կու տայ արզարև մեծ գրականութեան մը... թրթոռն քերթուածներ, և ուսուցողական մեթոդով»:

Հեղինակը. «Ամէնուն Տարեցոյցը»-ի Հելլանական բաղդատական ընծայում մը կ'ընէք Զիյնսկիրեանի անձին նկատմամբ. «Աթէնս իմաստութեան շիթը զբաւ անոր ուղեղին մէջ, Էսկիւրուս՝ բժշկական խորհուրդը, և Հերմէս ալ կայծը պերճախօսութեան»:

### Քաղուած մտքեր անոր գործէն

«Անոր ո՞չը: Իրը իսկապէս կատարեալ միութեան մէջ է անոր Հոգիին հետ»:

«Գուն, Հրաշքն ես, երադն ես, սէրն ես...»:

Քաղուած իր «Բժշկին գիրք»-ը գործէն. «Ապրիլ, անիկայ յաղթել է... Ծնողք, սորվեցուցէք ձեր զաւակներուն, որ իրենց մէջ ունին աստուած մը ննջող... Դժբաղդութիւն անոր, որ, անկիւններուն մէջ խաւարի՝ կը փճացնէ, կ'աղաւաղէ, կը թունաւորէ զործիքները կեանքի»:

### Ցանկ վկայութիւններու օպտագործուած մատենագիտական գրականութեան

- ա. «Էջ մը աքսորական յոշերէս» Նոյեմբեր 1918, «Հայաստանի Կոչնակ»-էն, Յունուար 1922թ. թիւ իթ Հեղինակ՝ Յովհան Վարդապետ Կարապետեան Հրատարակուած «Հայ Կոչնակի» մէջ, 1922թ.  
Վերատպուած՝ Ապրիլ 1975թ.  
«Սևակի անմահ յիշատակին»;
- բ. «Հայոց Գողգոթան 1915», գրուած 1920թ.  
Հեղինակ՝ Գրիգորիս Վարդապետ Պալաքեան,  
Տպագրուած՝ Պէյրութ 1977թ.
- գ. «Զանդըրըն վերյիշումներ» Միքայէլ Շամտաննեանի (էջ 113-էն 121) «Յուշարձան»-էն; Տպ. Արգուման Կ.Պոլիս 1919թ.
- դ. «Յիշատակ Ռուբէն Սևակի վերջին օրերէն»  
Հեղինակ՝ Տօքթ. Վահան Ալթունեան  
«Հայ Բուժակ» 1920թ. Մարտ-Ապրիլ

- ե. «Ամենուն Տարեցոյցը» Թէոդիկ 1922թ.  
Հեղինակ՝ Փիղանդ Քէչեան.
- գ. «Անցորդի տպաւորութիւնները» Նիւ Եռք 1924թ.  
Հեղինակ՝ Տօբթ. Ս. Զարևանդ.
- լ. «Երդ» թէրթ պատկերագորդ շարաթաթէրթ.  
Դտարի, Նոր շրջան, թիւ 2, Շաբաթ 23 Նոյն. 1918թ.
- թ. «Ամենուն տարեցոյցը» 1959թ.  
Հեղինակ՝ Կարօ Գէտրզեան.
- թ. «Հայոց նոր վկաներ»  
Հեղինակ՝ Հրաչեայ Աճառեան.
- ժ. «Եսայիր» ամսաթէրթ, Պէյրութ;
- ԺՄ. «Խորէն Սեակ և լիրուելիիր ուղեղներ» «Հարցադրոյց» Յ.  
Չիլինկիրեանի հետ («Եսայիրի» ամսաթէրթ);

### Վկայութիւններ և Հրաշքներ

Հոգեշնորհ Տ. Ցովհան Վարդապետ Կարապետեան կը վկայի, և կը պատմէ.

«Չանգըրը քաղաքին մէջ կար ճարդ ճը, Խսմայի անուն, Ճառնօթ որպէս անօրէն; Քայլաբական խմբակցութիւնը ջարդաբար «Ոթթիհատ» անոր վրայ գտաւ Հաւատաբիմ զործակից ճը;

Հիւանդ աղջիկն Խսմայիլի խնամուեցաւ Ռուբէն Սևակի կողմէ՝ իր աքսորութեան շրջանին: Յը մը, երբ Ռուբէն Սևակ հիւանդանոց կ'երթար զայն խնամելու, Հայրը զինքը կը բանտարկէ՝ ստիպելով անոր ընդունիլ մահմետականութիւնը:

Խսմայիլ կ'ըսէ Բժշկին. «Ես կ'ուզեմ կեանքդ փրկել քանդի քեզ կը սիրեմ: Ընդունիր «Հակ Դինը» ճշմարիտ Հաւատքը. եթէ ոչ՝ Հաւատա ըսածիս, կտոր կտոր պիտի ըլլաս դուն»:

Իր ընկերները աքսորի մտածեցին փախուստի տալ քաղաքէն: Առ նուազն, մէկ Հիմնական Համաձայնութիւն կար կէտի մը վրայ. «Ամէն պարագայի, անոնք Հաւատափոխ պիտի չըլլային քրիստոնէական Հաւատքէն»:

«Խումքը, միաձոյլ, իրարու միացած Հոգիներով և ինքնակամ՝ գտաւ բնականարար երթալ գտնելու իր ներշնչումը եկեղեցւոյ մէջ, որ միշտ խորհրդանշած է աղգային միութիւնն ու գաղափարականն ինքնորոշութեան»:

Այդ քաղաքին մէջ, կար փոքր Հայկական եկեղեցի մը, որ դարձաւ «մեկտեղման կիրակնօրեայ վայր անոնց Համար, որոնք անայլայլ կը մնային մարտիրոսութեան Հանդէպ»: Ներկաներուն ղիմաց՝ եկած կիրակնօրեայ պատարագին, «Տօքթօր Ռուբէն Սևակ Հոն էր, արժանավայելորէն: «Ես կը զգայի, որ ան, այդ իսկ պահուն, խօսնակ էր Արիութեան և Հաւատքի մեր ցեղի»: Անոր նայուածքը թոյզն չափով իսկ չէր արտայայտեր նշոյլը վախի:

Երբ վարագոյրը, երկրորդ անգամ բացուեցաւ, և որ սարկաւագը յայտարարեց. «Երկիւղիւ և Հաւատով յառաջ մատիք, և սրբութեամբ Հաղորդեցարուք» Ռուբէն Սևակ առաջինն եղաւ Հաղորդուողներէն:

«Ան, որ Սևակ, կը մնար ինչպէս յաղթահասակ կադնի, զոր վայտահատներ կը պատրաստուիին տապալել, բայց, ան, անդղողզ, կը նայէք շխտակ դէսի ապագան, որովհետեւ իր արմատներուն խորքը, մաքուր ակոնքներէ ջրուած, իրեն կու տար վասահութիւնը վերածագկման: Այսպէս է, որ Ռուբէն Սևակ երրիք շվախցաւ իր դաշիճնելրէն: Անոնք կրնային իր մարմինը կործանել, բայց ոնոր Հոգին, Հակառակ ամէն ինչի, պիտի կոչէք երդումներ՝ տակաւին Հնչող Հայերու ականջներուն մէջ»:

13 օգոստոս 1915թ., կրկին Յովհան Վարդապետն է, որ կը վիրայի: «Դէպի Այաշ-Զանկրրէն Գաղատիա մեկնումի կը պատրաստուիին, երբ Սևակ իրմէ կը խորպէ Աստուածալունչ մատուան մը: «Անձահութեան ծարաւի իր Հոգին կը վարփաքէր աստուածային ճշմարտութեանց լոյսին մէջ թեածել»:

Ճանապարհին, այն տեղը որ կը կոչուի «Ժեքէ Պուռնու», արարեանիներ կենթարկուին ջարդի: Պետք անոնց տեղեկացուց, որ գրաւոր հրահանութ արուածէ՝ ջարդելու զանոնք-թրքերէնով, «բամբէնեղա փերման վար»: Այդ օրը Հինգ ընկերներ մեր խումբէն սպաննուեցան մեր տոջին, ձորի մէջ: Նոյն օրը, ոստիկան մը քաջածանօթ «քեմլդ քրրան» ուկրու ջարդող անոնն ներքի, հեռախօսեց Տունելին բաերով, «Ինքա՞մթ վուգու պուրտո՞ւ մը» - «Վճիռը գործազրուեցա՞ւ»: Մածկեալ բառերով, անիմոյ կը վերաբերէր, անկասկած, Ռուբէն Սևակին:

Նման թերթի մը մազաղաթեայ, Հաղիս փրկուած բոցերէն, կը մնայ նմանաբժէքը՝ Պատմութեան էջի մը փրկութեան, Հայր Յովհան վերապրեցաւ՝ վկայելու Համար Տօքթ. Ռուբէն Սևակի առնչութեամբ:

Հայ Յովհանի վկայութիւնը, Սևակ մարտիրոսի հերոսութեան հարցով, կ'ուրուագծէ մէկ կողմէն վայրազութիւնը ցե-

դասպանութեան, որ իր նմանը չի կրկնուիր մարդկացին Պատմութեան մէջ, և միւս կողմէն, անայլայլի տոկունութիւնը Սևակի Հանդէպ Խախմեաց Հաւատքին, որ եղաւ, որ ան մերժեց փրկութիւնն իր կեանքի, Հանգիստ կեանք և ազատութեան ամէն խոստում: Արթնամիտ ու հզօր իր Հաւատքին մէջ, ան ընտրեց մահը, որ «կ'Նրդէր ու արդէն դովասանէր Փրկութիւնն իր աղգին»:

Միքայէլ Շամտանձեան, անոր ընկերն աքսորի, կը վկայէ. «...Այն տեսակ խօսք մը կը տարածուէր աքսորականներուս մէջ, թէ մահմետականութիւն ընդունողը աղաստ պիտի արձակուէր»: Սևակ «աշխատեցաւ, համողելու համար տկար հոգիները, որ մահը մահմետականացումէն աւելի աղէկ է.. երդում ընել սուսւ... թէ Հաւատարիմ պիտի մնան իրենց Լոյս-Հաւատքին»:

Հոգեշնորհ Տ. Յովհան վարդապետ կը վկայէ կրկին. «Հակառակ Իթթիհատի Հայաջինջ քաղաքականութեան... երկուք ալ անխախտ կը պահէինք Հաւատքը Հայ ապագայի լուսազարդումին... Կը մնար նոր արշալոյսը ողջունել նոր կենսունակութեամբ»:

Ուորէն Սևակ կ'ըսէ Հայր Յովհանին. «Հայր Սուրբ, ինձի այնպէս կը թուի, թէ մահը հեռու չէ բնաւ մեղմէ»:

Թշուառականները մեզ պիտի սպաննեն: Բայց մենք պիտի չի մեռնինք. քանզի մեր գաղափարականները մինչև վերջը պիտի ապրին: («Եւ բանք իմ ոչ անցեն» Աւետարան): «Կարելի չէ ջնջել այն ողին, որ մղեց մեզ Ամերիկայի կամ Զուիցերիոյ Հանգիստէն հրամարելով գալ ու օգնել մեր սիրեցեալ Ազգին: Ես կը

Հաւատում, թէ անմահութիւն է ծրագրաւած դռչարեր ծառայութեան մէջ»:

«... յունկանչափոն էր Սևակի մշտավառ կորուսին... մահ կամ կեսնը, որոշած էինք հաւատաբամ մնալ մեր կոչման»:

Ար վիրով, Հայր Յովհան, «Ակրաորակոն կեանքը փորձարար մըն էր արժանիքներու... Տառապանքով նուիցազործուած այս եղացարակցութիւնները տաճարներ էին միջմիտարութեան, ուր Հուառը, յոյն և ուշը կը բացախտեին յուսածածանչ...»:

«Ես տառջարկ մը ունիմ ընկեր», կ'րաէ Ռուբէն Սևակ Հայր Յովհանին, Հանդրաբանակի մանելով անոր ունենալը. «Եթի յսեմ, թէ Գոյգատիոյ կողմերը խայամացուծ են կարգ մը Հայեր; Չեմ ուղեր, որ մեր ընկերներն որինէ մէկը աւագախի ակարացում ունենոց ապազոյ հաւանական ձնչումներու առջե, ուստի կը թերացրիմ, որ դուն իբր Հոգեւորական՝ կանչես Հաս գանուողները և երգում ունեմ իւրաքանչյարէն, թէ Հաստատ պիստի սրաշեն բրիտունեալուն հաւատընին»:

Տօրթ. Վահան Ալթունեան կը վիայէ՝ խնդրանքի մը երեսի խօսութեան ընթացքին Ռուբէն Սևակի հետ. «Վահան, ինչ որ ես քեզի կ'յսեմ երբեք գաղն մի մասնար, պահէ, բառ առ բառ յիշողակիմանդ մէջ, որպէսզի միացիս ճշմարտութիւնը»:

Այս արսորտվայրին մէջ, աղջիկը «Զէթէ Ռէյրը Արտապաճի որոշ Իթթիւհատիի անողորարար գատապարաւած էր Հիւանդութեան սրամանով, զինքը գործանելու Համար ինձի Հրայրեցինք: Ես ըրի ինչ որ կրնայի ընել՝ զինքն աղասելու Համար սուրդ մահէն: Ան փրկուեցու»:

Անոր Հայրը, ինձի յայտնելու համար իր երախտագիտութիւնը, սակարկեց անոր ամուսնութիւնը Ռուբէն Սևակի Հետ փրկելու համար վերջինիս կեանքը, ըսելով. «Ասիկայ մեծ մեղյ է, որ քեզի նման գեղեցիկ տղայ մը մնայ «Կէավոր» անհաւատ այսինքն՝ քրիստոնեայ:

Ռուբէն Սևակ մերժեց բացարձակօրէն ամէն տարրեր տեսակի սակարկութիւն, դոր իրեն եղած է՝ իր քրիստոնէական հաւատքը ուրանալու համար և վերստին ամուսնանալու անող աղջկան հետ հրաշքով առողջացած:

«Գալով Զանկըրիի թուրքերուն՝ քիչ առ քիչ սկսած էին Սևակը աստուածացնել՝ այնքան շատցած էին հրաշքները», կը վկայէ Վահան Ալթունեան:

**Տօքթ.** Զարեանդ կը վկայէ. «Հինգ գինուած աւագակներ, Այսշի ճամբուն վրայ, փորձեցին մերկացնել Ռուբէն Սևակը և իր ընկերները: Ան ընդդիմացաւ, մինչ Վարուժան, իմաստուն և ստոյիկեան, Հնագանդեցաւ առանց դիմադրելու: Հինգ ընկերներ ենթարկուեցան տանջանքի, մերկ՝ սպաննուեցան վայրագութեամբ մը՝ անբացատրելի մարդկային խոճմտանքին»:

«Հասսան, կառապանը կ'ըսէ. «Պէջ (Հաճի Ալի Էֆենտի), եթէ կուգէք ձեզի ցոյց պիտի տամ տեղը, ուր սպաննուեցան՝ Այս տարուող հինգ Հայերը»:

«Զորն օձապտոյտ էր, կածանի եզրին, կար ուռենի մը դալար ու յատուկ, կարծես եթէ անոր արմատները կը սնանէին այդ մարտիրոսներու սրտէն»:

Հայր Յովհան դարձեալ կը վկայէ. «Ոճիրին զիշերը երկրաշարժի ցնցում մը զգացուեցաւ և յաջորդ օրը զրոյց լսեցինք. թէ

«գոյս էր իջեր» նաևատակներուն վրայ: Աստուածային ցաստոմի և օրհնութեան այս կրկնակ նշանները պահ մը խուճապի մատնեցին Զանկրրըի մոլեռանդ խալամները»:

Հայր Յովհանն Կարապետեան, աքսորի ընկերը և միկայ Ռուրին Սեակի, «ցաստոմի լեցուած՝ եղած մարդկային անարդարութեան լիմաց, կր բանաձնէ իր իղձը, ինչպէս ես՝ այսօր. «Ե՞րբ արդեօք կարեիի պիտի բյաջ նաևատակներուն - Սեակ ու Վարուժան - , նուիրական նշխարները փոխադրել Հայաստան ու անոնց վրաց կանգնել տաճար մը ուրկէ մշտառեօրէն՝ ճառագայթեն ազն բռաստոր սկզբունքները, որոնց համար իրենք դուռնեցան»:

Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին պէտք է պահէ Համամարտողի իր սրատկէրն՝ իր արժանաւոր զաւակներու, ճառացուած թէ, կենացանի, անոնց նաևատակներուն չնորհիւ է, որ Հայաստան միշտ պիտի զոյանանէ:

Քրիստոսի Եկեղեցին հիմնած է «Արրոց թափած արևան վրայ»:

Առօտի, ի միջի ազոց, ինչպէս Կոմիտոս Վարդապետ, մէկ ու իւս միլլիոն նաևատակները՝ զոհ ցեղասպանութեան, կամ Ասրբարաբատ նաևատակները, Ռուրէն Սեակ Զիդինկիրեան կր զառարշատի իր ժամանակիցներէն,

ա- Իր յարումովն արժէքներուն նախնեաց՝ ցեղին, կրօնին ու հուսուրին.

թ- Աւելուրանակրան սկզբունքներուն ընտանեկան գաղափարի հաւերցողութեան մէջ՝ տան սրբութիւնն ու Հաւատարմութիւնն իր կիոչ Հանողէով.

գ- Իր պարկեշտութեամբ՝ գործին մէջ որպէս բժիշկ հանդէպ հիւանդաց, առանց ցեղի կամ կրօնի խտրութեան,

դ- Իր համամարդկային մտածումներով քանաստեղծ գրողի, որ կը փնտրէր փոխել պատկերը խաթարուած մարդկութեան,

ե- Իր օրինակելի հայրենասիրութեամբ,

զ- Իր քաջարի նախընտրութեամբ մահուան քան խամացման՝ ներկայացուած որպէս գրաւական փրկելու իր խկ կեանքը,

է- Իր հրաշագործ միջամտութեամբ հիւանդ աղջնակին վրայ՝ անբժշկելի նկատուած,

ը- Երկու հրաշքներն՝ իր մարտիրոսութեան պահուն, երկնքի որոտումն ու վայրի լուսաւորումը,

թ- Վկայութեամբ թուրք ընակիչներու, որոնք, ահարեկուած Աստուծոյ ցասումէն, կըսէին. «Խսկապէս, այս մարդը սուրբ մըն էր»,

ժ- Վերջապէս, ըստ վկայութեան իր բանտի ընկերներուն, աքսորական, որ ան մահն ընդունեց առանց նուազագոյն ընկրկումի և վախը՝ իր դահճճներուն առջեն:

## ԽՆԳՐԱԳԻՐ

Վեհափառ Տէր,

Որդիարար կը խնդրեմ Զերդ Սրբութենքն, թէ ոյն օք երբ Հոյաստանեաց Եկեղեցին վերականգնէ Սրբաղասման կանոն ու ձևութեան անձնացիք ոյս խնդրագիրաշխատութիւնը, զոր կը ներկայացնեմ Հաւատքով և միայն ի շահ մեր ճարտիրոս Եկեղեցոյ և ի միտիթարութիւն Հաւատքացեց:

Մատչիմք ի Համբոյր Զերդ Ա. Աջոյն  
Առաքելատիպ

Տարօն Եպիսկոպոս Ճերեմեան

## Ցանկ նվաթոց

Նախաբան.....	7
Ներածության .....	9
Քանի մը պատմական նշխարներ .....	10
Իմացութիւն սրբադասման .....	10
Առաքելական յաջորդականութիւն .....	12
Սրբադասումը Հոռմ. Եկեղեցւոյ մէջ .....	18
«Երանելիք» մեր չարականներուն մէջ .....	25
Սրբադասումը Հոյոց Առաքելական Եկեղեցւոյ մէջ ..	27
Բաշխում աշխատանքի .....	29
Դատավարութիւն .....	32
Ծխակատարութիւն երանութեան, .....	33
Ծխակատարութիւն սրբադասման .....	34
Կենսագրական գծեր Ռուբէն Սևուկի .....	40
Խնդրագիր Վեհափառին .....	51

